

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԱՌՈՂՋՈՒԹԵԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

ՅԱՌԱՋԱԲԱՆ

ՄԱՐԴՈՒՍ համար ամենէն պատուական գանձը իր առողջութիւնն է, սակայն ամէն գանձէ ալ աւելի ասիկայ պահպանելը դժուար ու կորսընցընելը դիւրին . որով կ'իմացուի թէ արջափ հարկաւոր է որ մարդս առողջութեան յարգը աղէկ գիտնայ ու պէտք եղած ինամբը ընէ անոր վրայ : Ըսոր համար Լարոպացոց մէջ գրեթէ դաստիարակութեան մաս մը սեպուած է առողջութեան պահպանութիւնը, և շատ հմուտ բժիշկներ ասոր վրայ այլ և այլ գրքեր հրատարակած են . մենք արդէն այս բանիս վրա գանազան յօդուածով խօսեր էինք, հիմայ ուզելով, աւելի կարգաւ և ոճով մը խօսիլ աս ամենահարկաւոր նիւթոյն վրայ, ընտրեցինք Լ. Հաննըքէն Գաղղիացոյն Լարոջնութեան հասարակաց անունով հրատարակած գրքոյկը՝ ընտանի դասախօսութեան ոճով, թարգմանաբար հրատարակել, պէտք սեպուած տեղուանքը մեր ազգին յարմարցընելով :

Տ. Ա. Գ.

ԳԼՈՒԽ Ա.

Լարոջնութեան . — Թիւ արջափ հարկաւոր է առողջութեան վրայ հոգ անենալը . — Տին արեւի շիւղատփայից առողջութեան համար դրած հանոնները . — Մարդոս մարմնոյն հազմաւածքը . — Սնոր . — Ողնայար . — Միանունք . — Չէդք . — Լքրակք . — Լքրեան . — Մորն . — Թաղանն . — Բլքփայրանք . — Լյատանաւածք . — Մարդոս ներանաւեանը հարկաւոր գործարանները :

ՍԻՐԵԼԻ ՈՐՂԵԱԿԸ, որովհետև մարդու մարմինը հոգւոյն գործիքն է ու պարտական է անոր հնազանդելու, ա-

մենահարկաւոր է որ աս գործիքը ամենեւին պահուութիւն մը չունենայ, ապա թէ ոչ չի հնազանդիր իր տիրոջը և կամ չի կրնար անոր կամքը կատարել : Արեւին մեծ ու կարեւոր բան է մարմնոյն վրայ ամէն զգուշութիւն ու ինամբ ընել, և անանկ պահել զանիկայ, որ չկարենայ ամենեւին տիրապետել հոգւոյն վրայ, որով միայն նման կ'ըլլանք մեր Լքրարչին :

Ըս վախճանին ամենայն յաջողութիւն կրնանք հասնիլ թէ որ մեր առողջութեան պահպանութեանը վրայ լաւ արթուն կենանք :

Տին ատենի անուանի փիլիսոփաներէն մէկը Պիլթագորաս՝ կ'ըսէր թէ առողջութիւնը մարդոս նախնական հազմաւածքին շարունակութեանն է . իսկ հիւանդութիւնը ան հազմաւածքին աւրոտինն է : Ըս ալ կ'ըսէր թէ առողջութիւնը ճշմարիտ ներդաշնակութեանն է : Ըն հուշակաւոր մարդուն իր աշակերտացը տուած նշանն էր սակաւապարտութեան ու շատաւորութեան, որ անոնք ալ միշտ հաւատարմութեամբ պահեցին :

Լքրիպտացիք, Պարսիկք, Սակեդոնացիք, և ան ամէն ազգերն որ պատերազմական քաջութեամբ մեծ անուն հանեցին, կրնայէին որ իրենց զաւկները աշխատանքի, վտանգներու ու ամէն տեսակ կարօտութեան մէջ մեծցընեն : Ըսով ան ազգերը դիւրաւ կը նուաճէին մէկալ կնամարդի ժողովուրդները, որոնց զինուորները զեղխութեց ու հեշտութեանց մէջ կը մեծնային : Ար պատմեն թէ Սակեդեմոնացոց Լքրիպտայոս թագաւորը ուզելով իր զօրացը սիրտ տալ ու իրենց թշնամիները անոնց առջև արհամարհելի ընել, հրամայեց որ դերիները մերկացընեն ու ծախեն : Հագուստներուն գնողներ շատ եղան, բայց մարմինին անանկ փափուկ, կակուզ ու ճերմակ գտան (որովհետև միշտ շուքի մէջ մեծցեր էին), որ ամէնքը զանոնք ծաղր ըրին, ու ցած գին մըն ալ չուզեցին տալ անոնց : Ըն ատենը Լքրիպտայոս մտաւ ցաւ իր զօրացը ու ան մեղկ մարդիկը

ցուցնելով ըսաւ . “ Ե՛հա ասոնց դէմ պիտի պատերազմիք ” . անոնց հարուստ կողմուսն ալ ցուցնելով “ Ե՛հա ասոնց համար է որ պիտի պատերազմիք ” :

Հիտուն տարի է որ Վաղղիան բոլոր Աւրոպայի դէմ մեծամեծ պատերազմներ ըրաւ . մեծամեծ յաղթութիւններ ըրաւ , մեծամեծ ձախորդութիւններ ալ ունեցաւ . յիշեցէք թէ ինչ մարդիկ էին ան երկար ու ահաւոր փորձանքներուն դիմացողները : Ե՛ն պատերազմողներուն մեծ մասը որ իրենց ընտանեացը անխոհեմութեամբ մեղկութեան ու փափկութեան մէջ մեծցեր էին , հիւանդանոցներուն մէջ մեռան , և բնական կազմուածքնին իրենց դիւցազնական քաջութեանը հաւասար չի գտնուեցաւ : Ե՛նդհակառակն անոնք որ զինուոր գրուելէն առաջ ալ զեղխութեան ինչ ըլլալը չէին զիտեր , որ պատերազմի մէջ մեռան քաջութեամբ , որն ալ դեռ կենդանի են՝ առած վերքերնուն ազնիւ սպիներովը ծածկուած , որ թէ քաջութեան և թէ իրենց հայրենասիրութեանը մէյմէկ փառաւոր նշաններ են : Ե՛ի մոռնաք , սիրելի որդեակք , որ մարդս չգիտեր թէ ատենով գլխուն ինչէր կրնան գալ . նոյնպիսի վտանգներ , նոյնպիսի աշխատանքներ թերևս ձեզի ալ հանդիպին . ուստի պէտք է առաջուց պատրաստուիլ ձախորդութեան դէմ պատերազմելու , և այնպիսի սովորութիւններ չունենալ որ կեանքերնիս կրնան կարճեցընել , և կամ սրտերնիս երկար ու դառն ցաւերով լեցընել :

Երողջութեան կանոնները կը սորվեցընեն մարդուս թէ իր առողջութիւնը պահելու համար ինչ զգուշութիւններ պիտի ընէ . ուստի ոչ միայն ան կանոնները գիտնալ պէտք է , հապանակ չափէն դուրս չելլել , և իր անձին յաղթելու կարողութիւն ունենալ :

Արչափ որ ժողովուրդ մը խելացի , չափաւոր ու բարեպաշտ է , իրեն համար առողջութեան կանոնները այնչափ աւելի դիւրին կ'ըլլան . բայց նոյն կանոնները շատ դժուար կու գան ու շատ

ալ կը ճղճղին՝ երբոր զեղխութիւնը մարդկային ընկերութեան մէջ տիրած ու հաւատոյ և հին սովորութեանց յարգը գացած ըլլայ :

Երողջութեան կանոնները ու Բժշկական արտօնքը իրարմէ շատ տարբերութիւն ունին . առջինը հիւանդութեանց առջև կ'առնէ , իսկ երկրորդը հիւանդութիւնները կը փարատէ ու կը բժշկէ :

Սարդիկ բնական , գովելի ու օգտակար մեծարանք մը ունեցեր են և մէն ատեն իրենց մեռելներուն . և աս պատճառաւ բժշկութիւնը երկար ժամանակ յառաջադիմութիւն չըրաւ : Երբ մը վրայ փորձեր ընելը արդիւնաւոր էր . մեծ ամբարշտութիւն ու գարշելի սրբապղծութիւն կը սեպուէր ներքին գործարանաց շարժմունքն ու հիւանդութեանց հետեւանքները զննելը : Երբ որ հիմակուան մարդիկ աս մտքին վրայ չմտացին , ու բժշկական գիտութիւնը՝ և մանաւանդ անդամահատութիւնը շատ ծաղկեցաւ :

Հարկաւ լսած կ'ըլլաք , որդեակք , Ազիպտացուց ճոխներուն ինչ ըլլալը . ասոնք զմոսած մեռելներ էին , որ հիմայ շատ տեղ կը գտնուին , մանաւանդ Աւրոպայի մէջ , որովհետև Վաղղիացիք ալ իրենց մեծ խռովութեան ատենը երբոր Ազիպտոս արշաւեցին , անկէց դառնալու ատեն շատ մը մոմիա հետերնին Աւրոպա բերին : Ե՛ն մեռելները զմոսողները տգէտ մարդիկ էին , ինչպէս որ իրենց զմուսելուն կերպէն ալ յայտնի կ'երևնայ : Երբ ուղեղ երկաթէ ճանկով մը քթէն դուրս կը հանէին , ու ետքը գանկին մէջ խուկեր ու համեմներ կը լեցընէին : Եթովպիա սուր քարեր կը գտնուին . անոնցմով մեռելին փորը կը բանային ու փրօտիքը կը պարպէին . փորուն ներսի կողմը արմաւէ շինած գինիով կը մաքրէին , մէջը ջրով տորած համեմներ ու խունկեր կը լեցընէին , և վրան եօթանասուն օր անցնելէն ետքը՝ խէժի մէջ թաթիսած կտաւով մը բոլոր մարմնը կը պատէին : Ե՛ն գործողութիւններն ընելով կը կարծէին որ մոմիան իր կեն-

դանութեան մէկ մասը կը պահէ :

Բայց աս Եղիպտացիք որ բռնկու-
թեան արուեստին այնչափ տեղեկու-
թիւն չունէին , հասարակաց առողջու-
թիւնը պահելու համար շատ զգուշու-
թիւններ կ'ընէին , և աս զգուշութիւն-
ները իրենց քաղաքական ու կրօնական
օրէնքներուն ապարդիւթեանն էին :

Բ՛ն կարգի մարդկանցմէ աւելի՝
քուրմերը պարտրկան էին չարքաշ ու
զգուշաւոր և պահեցող կեանք անցը-
նելու : Բանջարեղէն միայն կրնային
ուտել , անոնք ալ ընդեղէն ու սոխ պի-
տի չըլլային . ընդեղէն չէին ուտեր , ու-
րովհետեւ շատ մնունդ տուող կը սե-
պուի , սոխ ալ չէին ուտեր՝ որովհետեւ
ծարաւ կը բերէ . խմածնին միայն ջուր
էր : Հասարակ ժողովուրդը այնչափ
չարքաշ չէր , սակայն այնպիսի կանոննե-
րու տակ էր , որ անոնց դէմ ընողը հա-
տարակաց դատաստանին տակ կ'իյնար :
Տղաքը միշտ բաց գլխով ու բոպիկ կը
պտրտէին . և կերածնին էր միայն պը-
տուղ , արմատ և պապիր ըսուած բոյ-
սին ծուծը :

Բ՛ն Եղիպտացի պարտրկան էր ա-
միսը իրեք օր մարմինը մաքրելու փսխո-
ղականներով , մաքրողականներով ու
գրեխով : Ա՛րսէն թէ աս ժողովուրդը
շատ առողջ կը սեպուէր , և մէջերնին
շատը ինչուան խոր ծերութեան կը հաս-
նէին :

Ս՛եր կլիմաներուն տակը այնպիսի
զգուշութիւններ հարկաւոր չեն . բայց
որ և իցէ կլիմայի տակ ալ ամենահար-
կաւոր է պահել Ա՛րութագորասին աս
գեղեցիկ առածը սահա-սպիտութիւն , չա-
փաւորութիւն :

Տեսակ տեսակ հիւանդութեանց վը-
րայ խօսելէս ու անոնց դէմ հարկաւոր
եղած զգուշութիւնները ցուցնելէս ա-
ռաջ՝ քիչ մը մարդուս մարմնոյն կազմու-
թեանը վրայ խօսիմ ձեզի :

Ս՛արդուս մարմնոյն հաստատուն կը-
տորները ունենին են :

Ա՛սիս երկայն ու մէջը ծակ սիւնակ

1 Ինքնագր :

մը կայ սակորէ՝ քսանըչորս կտորէ ձևա-
ցած . աս կտորները ո՞ն կամ ողանք կ'ը-
սուին , իսկ սիւնակը ողնայար : Ա՛սա-
նըչորս ողունքը իրարու վրայ շարուած
են՝ վարէն ինչուան գտնիլ :

Վանկին մէջն է ուղեղը . անոր վը-
րայ ետքը կը խօսինք :

Աղունքէն դէպ ՚ի երկու կողմը տա-
սուերկու զոյգ կամարածև սկորներն
կան , որ կող կ'ըսուին :

Աղնայարին վերի ու վարի կողմերէն
ձեռքի ու ոտքի սկորները երկընցած
են , որոնց ծայրերը հինգ հինգ մատուը
ներով կը ըմբնան :

Բ՛ս է ահա հաղձութիւնն ոսկերաց ը-
սուածը :

Սկորներուն վրայ ջղոտ թաղանթ
մը կայ որ ոսկրածաշ կ'ըսուի :

Բ՛ն տեղուանքն որ սկորները իրա-
րու մէջ կը մտնեն , ճերմակ գունով
դիւրաթեք ու առածպական նիւթ մը
կայ , որ աճաւ կամ կոճիկ կ'ըսուի :

Սկորներուն իրարու հետ միացած
տեղուանքը կ'ըսուին յօդաւած :

Աղնայարին ու գանկին մէջ կակուղ
նիւթ մը կայ կէս մը ճերմակ , կէս մը
մթնագոյն ճերմակ . ողնայարին մէջի-
նը ծոծ կ'ըսուի , իսկ գանկին մէջինը
ուղեղ :

Ս՛արդուս մարմնոյն նիւթական կե-
նաց գլխաւոր գործարանը ուղեղն է կ'ը-
սեն . և ասիկայ ողնայարի ծոծին զը-
խաւոր արմատը կրնայ սեպուիլ : Աղ-
նայարի ծոծն ալ այնչափ հարկաւոր
բան է , որ ողնայարին վերի կողմերը
կերպով մը վնասուելուն պէս՝ մահ կը
պատճառի . վարի կողմերն ալ թէ որ
կերպով մը վիրաւորուին՝ նախ մտա ե-
ղած անդամները կը չորնան , ետքն ալ
զանազան ցաւեր ու ինչուան մահ կը
պատճառեն :

Ս՛արմնոյն մէջ անհամար թելեր կան,
որ իրարու հետ կլոր կլոր կամ երկայ-
նաձև միացած որ ըլլան՝ կ'ըսուին մկ-
նանք , և սովորաբար փս : Բ՛ս մկանանց
մէջ կը մտնեն ջղերն ու անոնց անթիւ

1 Օնորոշութիւն :

2 Գափ :

Ճիւղերը և շարժմունք կու տան մկանունքներուն : Ս զերուն ամէնքն ալ ուղեղին հետ հաղորդակցութիւն ունին :

Այրակ ու շնչերակ կ'ըսուին ան անցքերը՝ որոնց մէջ արիւնը շրջան կ'ընէ :

Ս արդս ծնանելուն պէս արիւնը որ անդէն առաջ կուգայ, շնչառութեամբ դրսի օդուն թթուածինը կը ծծէ . առնով կարմիր գոյն մը կ'առնէ, և այնպիսի յատկութիւն մը կ'ունենայ, որով մարդուս կենդանութեանը պատճառ կ'ըլլայ : Արտէն ելլելէն ետքը արիւնը լայն անցքի մը մէջ կը մտնէ որ շնչերակ կ'ըսուի, և անհամար ճիւղեր բաժնուելով՝ բոլոր մարմնոյն մէջ կը տարածուի : Այբոր արիւնը մարմնոյն մէջ շրջան ընելէն ետքը երակներուն մէջ կը հասնի, իր թթուածինն հետ կարմրութիւնն ու կենդանարար յատկութիւններն ալ կը կորսնցնէ ու կը սենայ : Ատքը նորէն արագ ընթացքով մը դէպի սիրտը կը վազէ, հոն նորէն թթուածին կը ծծէ, իր յատկութիւնները կ'առնէ ու նորէն շնչերակներուն մէջ կը մտնէ : Այ է ահա շրջան արեան ըսուածը : Արակներուն սկիզբը և շնչերակներուն վերջը չիմացուիր թէ ուր տեղ է :

Ս որիւ բոլոր մարմնոյն դրսի կողմը գոցող ծածկոյթն է, և չորս խաւէ կամ կարգէ ձևացած է : Առաջինը կաշի կամ մաշկ կ'ըսուի . երկրորդը ջղերուն ամենաբարակ թելերովը ձևացած թաղանթ է, երրորդը ծակ ծակ հիւսուած ամենաբարակ մաշկ մըն է, և չորրորդը որ ներքին մաշկ կ'ըսուի, հաստատուն կապերով մէկանոնց վրայ կպած բարակ թաղանթ է :

Ս արդուս բերնին, քթին, աչուրներուն ու ականջներուն մէջի մորթը ուրիշ ամէն տեղիներէն աւելի զգայուն ու միշտ խոնաւ է, անոր համար խոնաւաբար լաղանի կ'ըսուի : Այ մորթը ան կերպով տարածուած է որ մէկ կողմէն շնչառութեան անցքը կը ձևացնէ, մէկայլէն կոկորդին ներսի կողմը կը պատէ : Ս արդուս բոլոր մորթն ալ շօշափելեաց գործարան է . քթին մէջի խո-

նաւուս թաղանթը հոտառութեան գործարանն է, ինչպէս որ համառնոյն ալ բերնին վերի կողմին մաշկն է որ քիթ կ'ըսուի, ձայն լսողը ականջին ներսի կողմն է . դրսի բաներն ալ տեսնողը աչքին մէջի ցանցաթիւթ ըսուած զգայուն թաղանթն է :

Այ ըսածներէս կը հասկըցուի որ մարդս հինգ զգայարանք ունի, և թէ առանց ասոնց մեր հոգին չկրնար աշխարհքիս վրայ ինչպէս որ պէտք է ապրիլ, և աս զգայարանքներն են լսելիք, քիտանելիք, հոգոթելիք, ճաշակելիք ու շօշափելիք :

Ատ յանցաւոր կ'ըլլանք, սրդեակք, թէ որ մեր պակասութեամբ աս զգայարանքներէն մէկը տկարանայ և կամ կորսուի, կամ մեր արհամարհոտ անհոգութեամբ զանոնք այնպիսի վիճակի մէջ պահելու հարկաւոր եղած զգուշութիւնները չընենք որ կարենան իրենց պաշտօնը լաւ կատարել, և կամ զանոնք խանգարենք մեր գեղեցութիւններովն ու անկարգութիւններովը որոնց առանց ամբնջալու շատ մարդիկ ետեւէ կ'ըլլան, ու չեն գիտեր որ օր մը չէն օր մը խիստ համար պիտի տան Աստուծոյ իրենց զգայարանքներուն աղէկ կամ գէշ գործածութեանը վրայ :

Անութիւն ամէն մարդուս նոյն խառնուածքը չէ տուած . և աս տարբերութիւնը ամէն տեղ, ամէն վիճակի ու ամէն հասակի մէջ յայտնի կ'երևնայ : Աւստի պէտք է որ բժիշկ մը խառնուածքի տարբերութիւնը աղէկ գիտնայ, որոնց մէջ կ'երթայ ոչ միայն մարդուս բնական կազմուածքը, հասկանալի հիւանդին բարոյական կիրքերը . աս ալ պիտի չմոռնայ բժիշկ մը որ նոյն միջոցները ամէն մարդու վրայ նոյն ազդեցութիւնը կամ օգուտը չեն ըներ, թէպէտ և ամէն մարդիկ ալ նոյն պատճառներու կամ հիւանդութեան տակ ըլլան :

Այբոր մէկուն կազմութեանը մէջ յատկութիւն մը կայ որ ուրիշ ամէն յատկութիւններէն աւելի զօրաւոր է,

1 Տախ 4 :

անիկայ մասնաւոր անունով խառնուած կ'ըսուի :

Այլ և այլ խառնուածները հմուտ բժշկի մը խօսքին նայելով՝ եօթը տեսակ կրնան բաժնուիլ . այսինքն ա՛մ Տարսական խառնուած . Թ . արիւնային . Դ . Տարսական արիւնային . Դ . Տաղաս-արիւնային . Ե . Տաղասային . Զ . Նղային . Է . Ելասաղ-չային :

Ս'արսական խառնուածին մէջ ստամոքսը մեծ ու զօրաւոր ըլլալով, մարսողական գործողութիւնը դիւրաւ կը կատարուի : (1) Է որ լեարդը՝ որ մաղձը զատող գործարանն է՝ աւելի զօրաւոր է, կ'ըսուի թէ անմարդը Տաղչային խառնուած ունի :

Արիւնային մարդիկ սաստիկ զգայուն են, մտքերնին բաց, շարժմունքնին յանկարծական, երեւակայութիւննին սուր, ու մտածմունքնին ընդարձակ : Արժքերնին ալ լայն կ'ըլլայ, երակնին լեցուն, ախորժակնին բաց, մարսողութիւննին դիւրին : Սովորաբար շատ գեր չեն, բայց մարմնով բարեձև կ'ըլլան :

Արիւնային խառնուածին մէջ ամէն բանէն աւելի տիրող մասը արիւնն է, որով և մորթը վարդագոյն կ'ըլլայ, միսը առատ ու առաձգական . մարդն ալ աշխոյժ ու դիւրափոփոխ կ'ըլլայ : Արիւնարտէն տը Սէն Աիէր կ'ըսէ թէ աս խառնուածքը ունեցող մարդիկը Բնութեան երէս առաժ արդիւն են զուարթ առողջութիւն մը կ'ունենան ու իրենց ամէն կարողութիւնները տեղը կ'ըլլայ :

Արթոր մէկուն ստամոքսը զօրաւոր է, և արիւնը աղէկ շրջան կ'ընէ, ան խառնուածքը կ'ըսուի Տարսական արիւնային, և ամենէն աւելի զօրաւոր է :

Սաղաս-արիւնային խառնուածքին մէջ ամենէն աւելի մասը արիւնն ու մաղասն է . կանանց շատին խառնուածքը աս է, և ասիկայ ունեցողները տկար կ'ըլլան սովորաբար :

Սաղասային խառնուածքին տէր մարդը կերակուրները դժուարաւ կը

մարսէ ու արիւնն ալ դանդաղութեամբ կը գոյանայ . ասիկայ խառնուածքն ըուն մէջ ամենէն տկարն է . և սակայն ուրիշներէն աւելի ազատ կը մնայ հիւանդութիւնէ : Ս զային խառնուածք ունեցողները սաստիկ զգայուն կ'ըլլան, աս տեսակ խառնուածքը զանազան կերպով մէկալ սովեուն հետ ալ կը միանայ, և կրնայ անոնց վրայ շատ փոփոխութիւններ ընել :

Ս'արսողական գործողութիւնը երբոր տկար ու դանդաղ կերպով կը կատարուի, և փորոտեաց մէջ հնցած տկարութիւն մը կայ, մարդուն խառնուածքը մաղձային կ'ըլլայ :

Այս խառնուածքներուն ամէն մէկն ալ, սիրելի որդեակք, մեր բնաւորութեանը վրայ քիչ շատ ազդեցութիւն ունին . մեր պարտքն է աս ազդեցութիւնը չափաւորել՝ մեր հոգւոյն կարողութիւնները լաւցնելով, և չմոռալ թէ ո՛վ որ ինքզինքը մարմնոյն ձեռքը կուտայ՝ որ ամէն տեսակ գէշ յօժարութեանց աղբիւրն է, չճանչնար մարդուս ազնուութիւնը :

Այս դասը լմնցնելէս առաջ կ'ուզեմ ձեզի քիչ մը պիտաւոր գործարանաց վերայ ալ խօսիլ, այսինքն ան գործարանաց վրայ որ մարդուս կենդանութեանը ամենահարկաւոր են :

Այս գործարաններն են ուղեղը, սրտ-ճոխը, սիրտը, Լոտը, լեարդը և փորոտիքը :

Արդէն քիչ մը առաջ ըսի ձեզի թէ ուղեղը ողնայարի ճուճէն ելած ու մէկ տեղ մը ամփոփուած նիւթ մըն է . իր կազմութիւնը անանկ փափուկ է, որ անդամազնիւնները ինչուան հիմայ չեն կրցած աղէկ մը հասկընալ : Այս յայտնի է որ աս գործարանը կենդանութեան աղբիւրն է, ու մէկալ բոլոր գործարաններուն ու մարմնոյն ամէն մասանցը հետ հաղորդակցութիւն ունի, և թէ մէկ հատիկ գործիք է հոգւոյն՝ որ ունի ըզգացումն, կամք և իմացականութիւն :

Սեր հոգւոյն ազնիւ կարողութիւնները ուղեղին մէջն են ըսելը՝ մտածութիւնը նիւթին հետ միացնել է . յանդգնութիւն մըն է որով կ'ուզենք իմն-

նալ ան գաղտնիքը որ Մատուած չէ ու զած մարդուս հասկըցընել . մարդկային բնութիւնը որ Մատուծոյ արարածնէրուն մէջ ամենէն գեղեցիկն է՝ իր պատուաւոր աստիճանէն վար ձգել է . այն պիտի խօսք ըսողը աւելի կ'ուզէ տղի մը նմանիլ քան թէ անհուն իմաստութիւն :

Օ գոյշ կենանք , սիրելի որդեակք , այն պիտի խօսքերէ , որ կ'ուզեն մոռցընել մեզի թէ մենք ըստ պատկերի Մատուծոյ ստեղծուած ենք , և թէ երկիրս արքսորանաց տեղ մըն է , ուսկից օր մը պիտի կանչուինք աւելի ազնիւ հայրենիք մը մտնելու :

Ստամբուր ան գործարանն է , որուն մէջ մարտողութիւնը կ'ըլլայ : Կերակուրները ստամբուրին մէջ համներէն ետքը՝ ան գործարանին ուժովը ջրի նիւթ մը կը դառնան . վասն զի ան կերակուրներուն հետ կը խառնուին նաև բերնէն ինչուան ստամբուր եղած խոնաւուտ թաղանթին դուրս տուած հեղուկները : Ըն կէս մարտուած նիւթը քիչ ատենէն աղիքներուն մէջ անցնելով խախտ կը դառնայ , որ ճերմակ հեղուկ մըն է , ու կերակրոց սննդարար մասն ըլլալով՝ արիւնը անկէց կը ձևանայ :

Վերը ըսինք թէ արիւնը սրտին մէջ կը ձևանայ : Ը հեղուկը հեղեղի մը պէս անկէց դուրս կ'ելլէ ու շնչերակ ըսուած անցքի մը մէջ կը մտնէ . անկէց ալ անհամար ճիւղեր կը բաժնուի :

Թոք՝ սպնդաման հիտուած մըն է , և ասոր մէջ չորս տեսակ երակներ կը մտնեն . մէյմը օդային անցք ըսուածները , որ թոքին այլ և այլ ճիւղերն են . երկրորդ՝ շնչերակներ , երրորդ՝ բուն երակներ , չորրորդ՝ մաղասային անցքեր : Ը գործարանիս մէջն է որ թոքային շնչերակներուն սև արիւնը օդուն հետ միանալով՝ շնչերակային արիւն կը դառնայ , ու թոքային երակներուն մէջէն նորէն դէպ ՚ի սիրտը կը վազէ :

Կրկրդ կ'ըսուի բերնին ու քթի խո-

1 ԱԳ ԳԻԵԷ :

ուհներուն ետևի անցքը , որ շնչաուութեան և մարտողութեան անցքերուն հետ հաղորդակցութիւն ունի : Կրկրդին ներսի կողմը խոնաւուտ թաղանթ պատած է , և անոր ջղերն ու մկանունքը այնպէս կազմուած են , որ պէտք եղած ատենը ամփոփուելով՝ կերակուր կլլելու դիւրութիւն կու տայ մարդուս : Ընկէց քիչ մը վար է խաչակը՝ , որ ձայնի գործարանն է . ասոր վարի ծայրը անցք մը կայ որ խաչաճիւղ կամ շնչաճիւղ կ'ըսուի , և ասոր մէջէն օդ միայն կ'անցնի : Վիչ մըն ալ վարով աս անցքը ուրիշ երկու ճիւղ կը բաժնուի որ Խաչային Բլթակ կ'ըսուին , և աս բլթակները անհամար ճիւղերով թոքին մէջ կը տարածուին :

Խուչակին մկանանցը շարժմունքովն է որ ձայնին տեսակ տեսակ ելլէջնէրը կը ձևանան :

Ետքը մեծկակ խոյլ մըն է ստամբուրին ձախ կողմը պատած : Ըսոր մէջ մեծկակ երակ մը կը մտնէ ու անհամար ճիւղեր կը բաժնուի :

Երգին ներսի խոնաւուտ երեսէն անդադար հեղուկ մը կ'ելլէ որ ճաշ կամ լիւրի կ'ըսուի , և արեան լուծուելէն առաջ կու գայ : Ը հեղուկը ամենահարկաւոր է մարդուս մարտողութեանը համար , այսինքն սննդարար հիւթին ձևանալուն :

Երգի հիւանդութիւնները շատ ծանր են , ինչպէս որ ետքը կը տեսնենք :

Ըտիւր կամ քրոքիւր որ ծալք ծալք կեցած է , մարդուս բոլոր հասակին վեցէն ինչուան ութը երկայնութիւր ունի :

Կրծք՝ կամ լանջ կ'ըսուի՝ մարդուս վզէն ինչուան փորը եղած կտորը . կուրծքին ներսի կողմը բարակ թաղանթ մը պատած է որ թոքին հետ կապակցութիւն ունի , և անթիւ մաղասային անցքեր կան վրան . կուրծքին մէջն են շնչաուութեան ու արեան շրջանին գլխաւոր գործարանները , այսինքն թոքերն ու սիրտը : Կուրծքին ետևի կողմը ողնայարի ոսկորներն են , երկու դին

1 ԽԵՐԵԼԿ :

կողերը , առջևը կուրծքի տախտակը . իսկ փորէն բաժնուած է սորձանի կամ սասփասս սրբի ըսուած մկանով մը :

Ար տեսնէք , սիրելի որդեակք , որ մարդուս մարմնոյն կազմութեանը ու գործարաններուն վրայ ձեզի տուած տեղեկութիւնս խիստ անկատար է . յաջորդ դասերուն մէջ շատ անգամ հարկ կ'ըլլայ աս բաներս նորէն յիշել . ան տենը հոս զանց ըրածներս ալ հոն կը բացատրեմ : Բայց դուք աս մի մոռնաք որ Բստուած կը պահանջէ մեզմէ որ մեր մարմնոյն ամէն մասանցը մէջ ներդաշնակութիւն պահենք . մեր մարմինը պատուական գործիք մըն է որ պիտի յարգենք ու անդադար կատարելագործենք , և բժիշկները այնպիսի ջանքով պիտի կանչուին մարդուս մարմնոյն առողջութիւնը հաստատելու , ինչ ջանքով որ քահանաները կը կանչուին հոգւոյն խաղաղութիւնը պահելու համար :

Ալ որ իրեն կամ իր ծնողացը կեանքը կը կարճեցնէ պժգալի ագահութեամբ կամ դատապարտելի անհոգութեամբ մը , ըսել է թէ այնպիսին Բստուծոյ կամբը չձանչնար , անոր կարգաւորութեանը հակառակ կ'ելլէ և արժանի կ'ըլլայ ան պատիժներուն որ Բստուած իր արդարութեամբը պահեր է անոնց՝ որ իր սուրբ օրէնքները ոտքի տակ կ'առնեն :

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

SOUVERAINETÉ

Սահմանաւի գլխաւոր բաժանմանց և այլ և այլ ազգաց աստիճաններուն վրայ տեղեկութիւն :

Տարի կ'ըսուի ժամանակին այն մասը որուն մէջ երկիրս ծրի խաւարման վրայ ամբողջ շրջան մը կը կատարէ :

Արովհետեւ հինները չէին կրնար այն .

1 Առաջին հատուածը էրես 12 :

պէս դիւրաւ իմանալ երկրիս ծրի խաւարման մէկ կէտէ մը ելլելով նոյն կէտը հասնիլը , ինչպէս լուսնի կանոնաւոր երեւոյթները , անոր համար շատերը կը կարծեն թէ իւրաքանչիւր ազգայլ և այլ տարի կը գործածէ եղեր : Վիտորիոս Սիկիլիացի պատմիչը , Պլինիոս , Պլուտարքոս և ուրիշները կ'ըսեն թէ հին ատեն Եգիպտացոց տարին սկզբան մէկ լուսնական ամիս էր , ետքէն երկու ամիս եղաւ , ետքէն իրեք , ետքէն չորս և վերջէն վեց լուսնական ամիս էր : Բայ վկայութիւններէս առիթ առնելով ոմանք , մանաւանդ Սոլոն , Եգիպտացոց տարին այսպէս կարճ սեպտեմբրի որպէս զի կարող ըլլան ուղղունուն պէս սուրբ գրոց նահապետներուն զարմանալի երկայնակեցութիւնը մեկնել . բայց առանց մէկ հաստատուն հիմունք մ'ունենալու : Բոլորովին ծուռ է այս ենթադրութիւնը , վասն զի թէ որ ջրհեղեղէն առաջ Սոլոնիսի ըսած տարիները մէյմէկ ամիս ըլլային , ան ատեն Ենովք , Սաղաղայէլ , Վայէն եօթը տարուան չեղած տղայ ունեցած կ'ըլլան , յառաջ քան այրութեան հասակն առնելու , որ աւելի զարմանալի է քան թէ ինն հարիւր տարի ապրիլը : Բայ ասկէց , Սոլոնիս ջրհեղեղէն առաջ ժամանակի ինչ բաժանմունք որ կը գործածէ , ջրհեղեղէն վերջն ալ նոյնը կը գործածէ :

Եւրոպայի թէ որ ասոնց ըսածին պէս նահապետաց տարիները երկերկու ամիս ալ սեպելու ըլլանք , ըսել է թէ Փաղէկ , Սերուք հինգ տարուան չեղած որդի ունեցեր են , և հազիւ թէ քսանըչորս տարի ապրեր են , որով ըսել է թէ ասոնց կեանքը Եւրոպայի , Յակովբայ ու մեր կեանքէն շատ կարճ քշեր է , ուր ընդհակառակն սուրբ գիրքը իբրև նոր բան կ'ըսէ թէ ասոնք առաջիններէն քիչ ապրեցան . և ընդհանուր ու շարունակ աւանդութիւն է ամենայն ազգաց մէջ թէ հինները մեզմէ շատ երկայն կ'ապրէին :

Սուրբ Վարդ ջրհեղեղի պատմութեան կ'իմացուի որ նոյն ատեն տարին